

## ՆԱՄԱԿՆԵՐ ԱՆԳԼԻԱԻՑ

Ա.

Քանուրական գարմնումն ու յառաջնապացումը,—կոմունի տիկին Վ.օրիք  
եւ իր դործունէութիւնը.

Կայ հատուած մը, այժմ անկազմակերպ,  
անձանօթ և անտեսուած, բայց որ կապա-  
նայ զարթնուլ ու իր ուժգին հոսանքով  
հեղեղել—Լորդ Ռոզբերի:

Տասնեակ տարի մը առաջ արտարերուած սոյն խօսքերը,  
հին ու Բիրլիական մտացնոր սովիսաներու և օդային օրօր-  
ներով տարութերող գուշակներու մարգարէութիւններ չէին,  
խօսողը այսօրեայ ամէնէ հեղինակաւոր, որահայեաց ու հեռա-  
տես քաղաքադէտներէն մէկն էր,—Ազատական դահլիճի մի-  
նիստը Լորդ Ռոզբերի,—որ կարտասանէր բանախօսութեան  
մը առթիւ, իր շուրջ բոլորը օրէ օր կատարուող դէպքերէն  
համոզուած:

Լորդ Ռոզբերի, որպէս Ազատական վիզը մը՝ ի հարկէ  
չէր յիշատակեր այդ «անկազմակերպ հատուածին» անունը,  
անոր ապազյ գործունէութեան եղանակը, ձեն ու բնաւորու-  
թիւնը՝ վաղահաս զարթնում մը չը տալու համար իր ունկըն-  
դիրներուն աղոր վերաբերմամբ, բայց ինչք գիտէր ու կը ճանշ-  
նար այդ նորածին հիդրան իր սաղմնային վիճակին մէջ իսկ,  
և վստա՞ էր անոր բանելիք դիրքին և ունենալիք ազդեցու-  
թեան:

Իբրև աչալուրջ և մօտէն հետախոյզ մը առօրեայ քաղա-  
քական, ինչպէս և ընկերական անցուղարձերուն, և որպէս զգա-  
յուն ականատես մը տիրող աղաղակիչ անիրաւութեանց ու  
անհաւասարութեանց, չէր կրնար զսպել ինքինքը նշմարելէ  
մօտաւոր յանկարծական զարթնումի մը հաւանականութիւնը  
հատուածի մը՝ որ թողուած էր անտես, անտիրական, մութին  
մէջ, ցիր ու ցան և անառաջնորդ և որ ընդունակ էր գլուխ

բարձրացնելու առաջին պատեհութեամբ, միայն թէ անգամ մը Դրօշը ծածանէր և զարթնումի նշանը տրուէր:

Եւ հատուածը՝ որուն ակնարկել կուզէր Ռոզբըրի, Անգլիոյ բանուորական մասն էր, դեռ ևս գոյութենէ իսկ զուրկ, — որպէս քաղաքականապէս կազմակերպուած գործոն ոյժ մը:

Անգլիոյ մէջ, ինչպէս և բազում երկիրներ, երկար ատեն աշխատաւոր դասակարգը հանդիսացած է ականատես մը լոկ շուրջը սանձարձակ տիրապետող շոայլութեան, գեղսանքին ու ազականութեան՝ առանց կազմակերպած բողոքը ստեղծելու: Երկու հզօր հոսանք կար միայն—պահպանողականութիւն և ազատականութիւն—ու իր ասոնց ձեռքը գործիք մը ըլլալէ զատ ուրիշ պաշտօնի մը իրաւունքը չէր կարող ըմբռնել:

Ազատութիւնը՝ խօսքի, գրչի, և այլն, ինչպէս և աշխատանքի պայմաններու բաղդատական առաւելութիւնը ուրիշ ճնշող երկիրներու վրայ, միացած կրօնական գաղափարի գերիշխանութեան, մեծապէս կը նպաստէին Անգլիոյ զրկեալ գասակարգը քնատ և տղէտ դրութեան մէջ պահելու: Մանաւանդ կրօնական դոգման անհամեմատորէն հսկայ գեր խաղացած է Անգլիոյ ընկերական հարցերու վերաբերմամբ ունեցած զանդաղութեան մէջ, տարածելով իր խոչնդուաները մինչև իսկ քաղաքական խնդրոյ վրայ՝ շնորհիւ Լորդերու կամ Բարձր ժողովին, որ գոյութիւն ունի ժառանգականօրէն, առանց ժողովրդի կամքին, և որոնց մեծամասնութիւնը կը կազմեն, աշխարհական լորդերէ աւելի՝ հոգնորական լորդեր,—եպիսկոպոսներ, —առանց որոնց վաւերացման ժողովրդէն ընտրուած Պարլամենթի անդամներու որոշումներն ու ծրագիրները արժէք չունին երբէք, ինչ խնդրոյ ալ վերաբերին արոնք\*):

Այդպէս, մշտական քարոզները հեղութեան, համբերութեան, ինքնազոհութեան՝ ապագայ երևակայական երանութեանց երազներով յափրացած՝ կասեցուցած են քայլը. չափազանց խօսելով եթերային նիւթերու վրայ՝ մոռցնել տուած իրականութիւնը, կուրացուցած հոգին ու բանականութիւնը:

Սկսելու համար բարեփոխման և մաքրագործումի ուժեղ գործունէութիւն մը, անհրաժեշտ և անխուսափելի է եղած բաղսուիլ սոյն վիթխարի ապառաժին, որու գոյութիւնը կը թուականէ տասնեակ հարիւրաւոր տարիներ, որ իր զոհերոն մինչև ծուծն է թափանցած՝ ըլլալով ամէնօրեայ սնունդը անոնց: Այսպիսի զարհուրելի արգելք մը, հաւանականաբար,

\*). Այս կէտին վրայ աւելի մանրամասնօրէն պիտի ծանրանանք լեռագայ տեսութեանց առթիւ:


դիւրին չէ խորտակել՝ առանց ժամանակի բարերար աջակցութեան և մտաւոր զարգացման:

Ֆրանսական Մեծ Յեղափոխութեան մեծադոյն գործերէն մէկը եղաւ այն՝ որ պատոեց կրօնքի վարագոյրը, որու ետև կը խալացուէին ապականութեան և ոճիրներու ամէնէ անզուգական տեսակները, և իր մերկութեան մէջ ոչ միայն խորթ' այլ և նողկալի երեցաւ հասարակութեան, որովհետեւ, ան տեսաւ կրօնքը, դրական նպաստ մը չը մատուցանելէ զատ իրեն, ուրիշ երկու մեծագոյն թշնամիներու—միապետութեան ու դրամոպետութեան (capitalism)—հետ ձեռք ձեռքի, կառաջնորդէր զինքը անել ու յուսահատ լարիւրինթոս մը:

Ֆրանսական Յեղափոխութեան „կարմիր սարսափին“ էր որ մեծապէս ուշացուց Անգլիոյ աշխատաւոր մասին ընդվրզումը հանդէպ իրենց դասակարգային կեղեթիչները:

Ֆրանսա, անհամեմատ աստիճանով մը ընկճուած ըլլալով տէրունական աւազակներու, արքունական ոճրագործներու և ապականուած ցոփերու գարշապարին ներքեւ, հիմնական ու կատարեալ յեղափոխութենէ զատ ուրիշ կերպով չէր կարող մաքրագործուել: Արքունական շրջանակը այն աստիճանի էր բերած իր բռնակալ և քմավլար տիրապետութիւնը՝ որ ամէնէ խաղաղաբարոյ հպատակներն անդամ ըմբուտացման էին մղած, և այսպէս, անխուսափելին հասաւ: Ժողովրդի առաջնորդները շուտով ըմբռնեցին այդ վարմունքի ապագան, և դիմեցին միակ ու անհրաժշեալ դարմանին—էովին յեղափոխման տիրող կարգերուն, որ նշանակեց բազմաթիւ զոհ, առատ արիւն և „կարմիր սարսափի“:

Անգլիոյ միապետականութիւնը, դեռ շատ կանուխէն, ունէ ձիգ խնայած չէ մարդկային այս մեծ յեղաշրջումը պախարակելու և դատափետելու, ներկայացնելով զայն վայրագ ու արիւնուշտ ստահակներու գործ, որոնց արիւնէ զգացած հաճոյքը կը մղէր զիրենք համանման հրէշային խաղերու: Ու այս կարմիր մղձաւանջը այնպէս մը տիրացած էր տգէտ դասակարգին՝ որ կը սոսկար շշովկ մը հանելու մի գուցէ զինքը մարդասպանի ոճիրով չը քարկոծելու համար: Դժբախտ դասակարգի մը բարեփոխման առաջարկ ու բողոք՝ հոմանիշ էր ֆրանսական արիւնոտ շրջանի ներմուծման Անգլիա, որ ոչ մէկուն ալ փափաքելի էր, առաւելքար չարքաշ ժողովրդին՝ որ տակաւին բաւականաչափ ինքնազարգացում չունէր հարցին անտեսական կողմերը ըմբռնելու: Իսկ մնացեալ դասերը, որ շատ լաւ կը հասկնային կացութիւնը, լոկ կը հրճուէին իրերու վիճակի մինչ այդ աստիճանը հասնելուն: Նախաձեռնութիւն մը Յունուար 1907.



ԴԱ - 1391  
4935

ընել՝ պաշտպան հանդիսանալու տառապող լայնածաւալ դասակարգի մը իր բովանդակ արտադրող ոյժերով՝ յիմարութեան մօտեցող յշացում մը պիտի համարուէր, մէկդի թողլով անփոխարինելի կորուստը սեպհական շահերու և յետագայ անօպառ հեղեղը նախատինքի: Այսպէս, փրկութեան գործը, հակառակ բազմաթիւ ու բազմազան արգելքներու, մնացած էր բուն իրեն, տառապողին, իբրև միակ եղանակը:

Բանուորականութիւնը, և, հետեւաբար, ընկերավարութիւնը (սոցիալիզմ), առաջին ոխերիմ թշնամի ունեցաւ, շատ հաւանականորէն, շահագործող ու առանձնաշնորհեալ դասը, որու անմիջական օգնութեան հասաւ լրօնական օլիգարխին, ըլլալով աներևակայելիօրէն աղդեցիկ, ձեռքի տակ ունենալով օրէնսդրական մեքենայի բանալին: Առաջինը կեղծ ահազանգը հնչեցուց երևակայական արիւնալի անիշխանութեան մինչ երկրորդը՝ մօտալուս թագաւորումը անաստուածութեան,—այսինքն անկարգապահութեան, ապականութեան, չարիքի, ոճիրներու և անբարոյականացման՝ որպէս նախակարապետ մօտալուս աղգային դահավիժման դէպի մշտնջենական աւեր և կորուսա...»

Իզուր ճկնեցան հալածուած դասի աննշան, տկար այլ յանդուզն առաջնորդները վանել այդ սուստ նախագուշակութիւնները. Իզուր ջանացին ցուցնել յեղաշրջման մը պէտքը տիրող ընկերական պայմաններու, որ ոչ մէկ կերպով արիւն հոսել կը նշանակէր, որ ոչ մէկ կերպով կսպառնար իրենց հաւատքին կամ զարգացման, այլ ընդհակառակը, կը բազմապատկէր առանձնաշնորհումները և կը դնէր զիրենք լաւագոյն մակարդակի մը վրայ:

Այս գաղափարի հակառակորդները, որոնք, պէտք չէ մոռնալ, ոչխարի անմեղ ու ,խաղաղասէր՝ մորթով կը ճանչցուէին միշտ, իբրև ոչխաղախսիչ և անժխտելի՛ փաստ բաւական է որ մատնացոյց ընէին ֆրանսան և գոնագեղ պատկերներով իրականութիւնը ճիշտ հակառակ կողմէն պարզէին: Վիճելու հող չէր մնար այնուհետև—իրաւունքը հակառակորդինն էր:

Անգլիական ամրուսը շաս տարօրինակ և հետեղական բնաւորութիւն ունի: Ով որ կը ներկայացնէ միծ ոյժ, ով որ ընդունակ է աղմուկ ու իրարանցում յառաջացնել, ով որ յաջողի խմորել զինքը հին սովորութիւններ յարգելու խրատներով—հոգ չէ թէ աղետարեր վախճաններու տանին ատոնք զինքը—պիտի հետևի: Նորութիւններ որդեգրելու ֆրանսական ու ամերիկեան փութկոտութիւնը չունի: Խոկ այս բարողը կը

պահնայ անհամեմատորէն անխախտելի՝ երբ լսուած է կրօնքի սպասալորներէ, որոնք գերիշխանած են զինքը էովին:

Անգլիական հասարակութիւնը ունի զանազան բաժանումներ—ազնուապետութիւն (aristocracy), բարձր դաստկարգ (High Life), միջին դասակարգ (Middle class) ու այս երեքէն վերջ իսկ՝ կայ տակաւին դաս մը, վարի միջին դասակարգ (lower middle-class) որ չուզեր հաւասարել զինքը «աշխատաւոր» կամ «ռամիկ» մասին: Ասոնց իւրաքանչիւրը թեթև հակառակութեան և սուր մրցումի մէջ են միմեանց հետ, մինչ իրենց միահամուռ ու սեղմուած վիթխարի բանակը իբրև պատնէշ կանգնած է յետին դասակարգի (lower class) կամ աշխատաւոր ամբողջութեան դէմ: Կրօնքը բոլորին ալ զօրաւոր նեցուկներէն մէկն է և մեծապէս կը սիրեն ճանչցուիլ ջերմեռանդ հաւատացեալներ: Ուստի, իրենց շարքերը վստահօրէն իրար սեղմելու ամենէ ապահով ահազանդն է կրօնքի երևակայական անհետացման ու «անբարոյականութեան» և «վատութեան» հաւանական տիրապետման վայնասունը:

Այսպէս, շնորհիւ վերոյիշեալ հնարամտութեան, ընկերվարականութեան ծնունդը, գեռ իր սաղմին մէջ, Անգլիա մկրտուած է «անհաւատութեան» մակդիրով—ամէնէ հզօր զէնքը և ամէնէ վստոհ եղանակը հասարակութիւնը ետ կեցնելու այդ դադափարին փարելէ, և, չնայելով ընկերական կարգերու հիմնական բարեփոխման առաքեալներու ջերմեռանդ հաւատացեալի թօւենին, ինչպէս որ իրապէս էին, սնապաշտութեան գաղանը ցընցելը մեծագոյն դժուարութիւններէն մէկն էր \*):

Բարեկարգիչի մը ամբողջ քարոզը, իր բոլոր փաստերով ու ապացոյցներով, կարելի էր ջրել լակոնական ֆուզով մը, որ աւելի կազդէր քան ընդարձակ ընդդիմախօսութիւնները.—«անհաւատ է», —ուստի և անիշխանական, մարդասպան, ոճքագործ, արիւնաբրու հրէշ, անբարոյական և դեռ ինչ զզուելի մակդիր որ կը բովանդակէ բառարանը:

Այսպիսի յայտնութիւններ, բնականարար անհաւատալի թուկին երկրի մը մէջ՝ ուր բացարձակ ազատութիւն կը տիրապետէ: Բայց, եթէ կարգ մը երկիրներու ամբոխը ետ մնացած է ժամանակի պահանջներուն չափազանց ու ծայ-

\* ) Շատ տարօրինուակ հակասութեամբ մը, այսօր իսկ, Պարլամենթը գանուռուական ներկայացուցիչներու մեծամասնութիւնը ջերմքըստոննեաներ են (հականզիթեան եկեղեցին պատկանող) և անոնցմէ մէկ-երկուքը իւրաքանչիւր կիւրակի ը քարոզեն ժողովականի մէջ կրօնական դասեր:

ըայեղ բռնակալութեան շնորհիւ, Անգլիոյ բանուորականութիւնը անշարժութեան դատապարտուած է իր վայելած կարգ մը ազատութիւններով:

Սակայն, տիեզերքի մէջ ամէն ինչ ենթակայ է յեղաշրջման անողոք օրէնքին: Եւ ապա, կայ այլ անխուսափելի ճշշմարտութիւն մը: Թօմըս Բէյն, Ամերիկայի Անկախութեան համար ինք ալ իր գրչով կուռող անձնաւորութիւն մը, որու գործերու և կեանքին աւելի մօտէն պիտի ծանօթացնենք մեր ընթերցողները առաջին առթիւ մը, հետեւալ խօսքերը կըսէ: Մարկիզ Լա Ֆայէթի ձօնած դրքոյկի մը նախարան-նամակին մէջ:—«Մարդկութիւնը, ինձ կը թուի որ, միշտ հասուն է իր ճշմարիտ շահերը ըմբռնելու, պայմանաւ որ ատոնք ներկայացուին իր հասկացողութեան յստակօրէն, և այսպիսի եղանակով մը՝ որ անձնական շահատակութեան կասկած չը յարուցանէ և չը վիրաւորէ չափազանց ինքնահաւանութեամբ: Եթէ բարեկարգում կուզինը, պէտք չէ դատափետենք»:

Ճիշտ այս պարագան է որ տեղի ունեցաւ Անգլիա: Եւ, թէպէտե մինչև օրս ալ ընկերվարական-ուամկապետական (սօցեալ-դէմօկրատ) անունը անհանոյ բանաձև մըն է ժողովրդի մէկ մասի ականջին, որոնք աւելի յարգուած և սիրուած են Անկախ Բանուորական Կուսակցութիւն անւան տակ\*), այսուհանդերձ! Ռուրիֆօնը անցուած է և ալ հին գէնքերը ոյժ չունին որպէս փաստ:

Ասկէ 20—25 տարի առաջ բանուորական դասակարգի գոյութիւնն ու անոնց շահերու համար ձայն բարձրացնելը մտքի ամենայիմար յդացումներէն մէկն էր: 12—15 տարի առաջ, գրեթէ այն պահուն երբ լորդ Ռոգըրի վերոյիշեալ խօսքերը կարտասանէր, անոնց բողոքը ովկէանի մէջ ինկող կաթիլ մըն էր: Սակայն և այնպէս, հեռատես քաղաքագէտը կզգար այդ „անկազմակերպ ու անծանօթ“ հոսանքին ազգեցութիւնը և այսօր, այդ խօսքերը ակամայօրէն բացարձակ

\*.) Բաւական տարիներ առաջ Անգլիոյ սօցիալ-դէմօկրատ կուսակցութեան մէկ մասը բաժանուելով զանազան շարժառիթներէ մղեալ, ինքնինքնին հաշակեցին Անկախ Բանուորական Կուսակցութիւն (Independent Labour Party): Իրարու դէմ ուէ զզալի թշնամանք չունին և միշտ պատրաստ են իրարու օդնել թէ Պարլամէնթի մէջ և թէ զուրուը. միայն, եթէ ներելի է ըսել, Ս. Բ. Կ.-թեան զաղափարները աւելի չափաւորուած ու միւներուն չափ սուր չեն: Իրենց ձեռնապահութիւնը կըօնական և այլ հարցերու առթիւ շահեցուած է իրենց բանուորական մեծամասնութիւնը, բայց բանուորական դասի հակառակորդները զանազանութիւն չեն դներ երբէք յարձակման պահուն և կը ջանան միւնուն դոյնով պատկերացնել նըկութնալ:

իրողութեան մըն ևն յանգած։ Slowly but surely, (դանդաղ այլ վստահօքէն) եղած է Անգլիոյ ազգային նշանաբանը իր բոլոր գործերուն մէջ։ Այդ դանդաղ բայց վստահ քայլը այս պահուս ըղձալի ճանապարհն է մտած և այսուեկտես պէտքէ քայլէ անվկանդ և անկասիլիօրէն։

Ժամանակ մը լոլոր առանձնաշնորհուած դասակարգերը կը շեղէին ժողովրդին միտքը շարք մը այլ արտաքոյ գոռում-գոչումներով, —ինչպէս անկրօնութեան նախօրեակ, անիշխանութեան մերձեցում, տգիտութեան թագաւորում, ազգային անջատում և քայքայում, բայց այժմ աշխատաւոր դասակարգը բաւականաչափ զարգացած է որպէս զի չտեսնէ այդ բոլորին ետք մէկ գլխաւոր վախ մը—վաշխառութեան, կողոպուտի և անիրաւութեան զարհուրելի հարուած մը որ չեն ուզեր բացէ ի բաց յայտաբարել։

Պահպանողական շատ գլխաւոր հանդէս մը \*) իր անցեալ համարին մէջ հրատարակած էր յօդուած մը՝ որ՝ հակառակ իր ամբաստանող լեզուին, մեծ առիթ կուտայ բանուորական դասին հպարտանալու իր կատարած հսկայ գործին վրայ այուքան կարճ ժամանակաշրջանի մը մէջ։ Յօդուածագիրը կը խոստովանի թէ ընկերավարականութիւնը կը յառաջադիմէ Անգլիա, —ամէնէ անյուսալին—և աներևսակայելի վագրով մը։ Անոնք սովորեցան, կըսէ, թէ ժողովուրդը չսիրեր «կարմիր սարսափի» խօսքեր ու գործքեր, հետևաբար, իրենց պրօպագանդան յառաջ կը վարին խաղաղիկ և լուռ միջոցներով, Ոմանք կը կարծեն թէ գոյութիւն չունին, թէ գործ մը ընելու ընդունակ չեն, սակայն և այնպէս, պարլամէնթական ծրագիրները իրենց «քմահաճոյներուն» շուրջը կը դառնան, և, զեռ աւելին, կը յայտարարէ որ պարլամէնթական նախորդ նիստը բացարձակապէս ապացուցանից թէ ընդդիմադրական ոյժ կոչուելու միակ արժանի կուսակցութիւնը բանուորականն է, չնայելով իրենց 45 թիւին հանդէպ 620 միւս դաւանանքի պատկանող անդամներուն, որոնց առաւել քան 400 ազատականներ են։ Յօդուածագիրը բանուորականութեան այս յառաջխաղացման մեծագոյն պատասխանատուութիւը կը բարդէ ազատական դահլիճին վրայ որ անարգել ասպարէզ թողուցած է անոնց առջև և միշտ անոնց հաճելի ծրագիրներ ի լոյս կընծայէ, կամ անոնց առաջաղբածները կը հիւրընկալէ առանց վարանումի։ «Բանուորական» անունը թող չնրապուրէ, —կզզովշացնէ գրողը խնամուտ, և համողիչ խօսքերով, —որովհետև անոնք բոլորն ալ մէկ նպա-

\* The National Review, Nov. № «The Coming Social Revolution».

տակ և ուղղութիւն ունին միայն—սօցիալիզմ։ Այս բառը կը սարսափեցնէ զիրենք, սակայն փախուստ չկայ հեղեղող հոսանքին առջև։

Իրաւ է որ Ազատական կառավարութիւնը առաւել զիշումներ կընէ բանուորական դասին, քան նախարդը, սակայն, ատոնք բնաւ դադրեցուցած են յիշեալ կուսակցութիւնը ազատականութիւնն ալ չարաչար քննադատութեան ենթարկելէ, որովհետև աշխատաւոր դասակարգին պահանջը մեծ ու բաղմազան է ներկայ կառավարութենէն։ Անոնց շոայլուած խոստումներն էին որ զինքը ներկայ վիճակին բարձրացուցին։ Անոնց պէտքերուն անմիջական գոհացում տալու երաշխաւորութիւններն էին որ վաստըկցուցին իրենց քուէններու ջախջախիչ մեծամասնութիւնը ամենուրեք, բայց, հակառակ այս բոլորին, ներկայ ազատական Կարինէթը, բարձրանալով գործի, զրեթէ մոոցաւ ամեն ինչ և զնորհած մէկերկու առիթները բանուորական ներկայացուցիչներուն՝ բաւական սեպեց զանոնք լոեցնելու եւ այսպէս, շուարեցաւ տեսնելով թէ բանուորական կուսակցութիւնը չը տեսնուած պայքար կը մղէ ազատականութեան դէմ և ազատական թեկնածուներու դէմ բանուորականներ կը դրուին ընտրութիւններու ժամանակ։ Քիր Հարդիկ (Chief Whip) պարլամենթին մէջ բանուորական կուսակցութեան հրապարակաւ մէկ պատասխանը այս անմիտ փաստաբանութեան դէմ շատ նշանակելի է։—Տասը տարի առաջ, յայտարարեց եռանդուն լիդըրը, 12 ներկայացուցիչ էինք պարլամէնթի մէջ, բայց չը բաւականացանք ատով ու պայքարեցանք ու այսօր հասանք 50 ի։ Կը կարծէք թէ պիտի բաւականանանք հիմա այսքանով. իհարկէ ոչ, հոգ չէ թէ դէմերնիս ունենանք ազատական կամ պահպանողական կառավարութիւն, քանի որ երկուքէն և ոչ մէկն ալ կը նպաստէ ու կաշխատի մեր առանձին շահերուն համար և մինչև որ ունենանք ջախջախիչ ներկայացուցչութիւն մը, պիտի շարունակենք մեր պայքարը…

Սա պարզ ու մէկին յայտարարութիւն մըն էր՝ որ շըշմցուց մեծախոսառում ազատական կառավարութիւնը և պր. Հօլտէյն, պատերազմական մինիստրի հոկտեմբեր 5-ի բանխօսութեան մը առթիւ ըրած յայտնութիւնը յատկանշանական էր։—«Եթէ, կըսեր իմաստուն մինիստրը, պր. Քիր Հարդի կամ ուրիշներ, բանուորականութեան անուամբ երեան բերեն վերացական առաջադրութիւններ որոնք հակասական են ազատական սկզբունքներուն, այն ատեն ազատական կուսակցութիւնը պիտի ստիպուի սուր սուրի գալ իրենց հետ»։

Մր. Հօլտէյնի սոյն խօսքերը բոլորպվին անպէտ էին, բաւնի որ արդէն բանուորականութիւնը շատոնց ի վեր նետած էր ձեռնոցը բուրժուական շահերու ջատագով կուսակցութեանց և իրենց ներկայ կեղծ յուսախարութիւնը հոչակելու կարիք չկար երբէք:

Վերոյիշեալ յօդուածագիրը, ողբալով հանդերձ ազատական կառավարութեան ուշ խելքի գալը, չյուսահատիր կամ լքեր խնդիրը: Բուռն կոչ կընէ թէ ազատական և թէ պահպանողական ներկայացուցիչներուն՝ մոռնալով իրենց կուտակցական ներքին երկրորդական լիչտերը, ձեռք ձեռքի տան միշտ՝ երր բանուորական հիդրան իր գլուխը սպառնայ բարձրացնել և միանգամ ընդ միշտ ջախջախեն զայն, որովհետև, —կը գրէ, —անոնք ոչ միայն աղետալի են քաղաքականապէս, այլ և զարհուրաբեր պիտի ըլլան հասարակական ու անհատական շահերու տեսակէտով, երր գրանցուորական բոնապետուրիւնը թագաւորէ! Անոնք, կը շարունակէ, ոչ միայն իրենց լուծին տակ պիտի առնեն երկրին արդիւնարերական մեքենան, այլև պիտի «կողոպատեն» «վաստակաւոր» անհատը իր «դառն աշխատութեան» արդիւնքէն և բոլորը դարձնեն «ըստրուկներ» իրենց անօրէն ու կամակատար իշխանութեան... այսպէս մեռցնելով ամենագլխաւոր բարիքը երկրի մը, այսինքն մրցումը, որ «առաջին աղդակն է յառաջադիմութեան»:

Բանուորականութեան դէմ զգացուած ատելութեան զըլիսաւոր շարժառիթը, վերջակէս, կսկսի երկան գալ այս կամ այն պատրուակին տակ հոս: Մանկական հակառակութիւններ ալ ազդեցութիւն չունին. իսկ հոսանքը կը վագէ ու կը հեղեղէ անարգել, ինչպէս պր. Հայնտմէն կը յայտնէր անցեալները մեծ ցոյցի մը մէջ, ուամկապետութիւնը ծովափն է՝ որուն պէտք է գան կոհակները, և, տարակոյս չկայ որ կուգան:

Հասարակութիւնը այլ ևս չը նայիր բանուորական ներկայացուցիչներու և առաջնորդներու վրայ որպէս երազող պարիաներ, ութօպիստներ, որոնք մատանոր յղացումներով ժամավաճառ կրլլան, այլ կը տեսնէ անոնց մէջ իր բուն ու անմիջական շահերուն մէս-մինակ պաշտպանը: Աշխատաւոր դասակարգը առանձին ու ինքնագլուխ թողուած չէ հոս իր ահեղ պայքարին մէջ այլ ևս: Անգլիական այժմու գրականութեան և դիտական կաճառին գլխաւոր հանճարներէն ուժանք հրապարակաւ կը հոչակեն իրենց դաւանանքը և անյաղթելի մարտիկներ են կանգնած իրենց գրչով ու խօսքով ի նպաստ դրկուած դասակարգի իրաւունքներուն:

Ներկայի մեծագոյն թատերագիրը, պր. Զօրճ Բէրնըրտ

Շօ, որուն խողերը միահամուռ գեվեստի կարժանանան ամէն դասակարգի և գոյնի մամուլէն, հանրածանօթ ընկերվարական մըն է ու իր խողերը այդ համոզան արտացոլացումն են մէկ ծայրէն միւսը, իր անմրցելի երգիծանքով և արհամարհանքով համեմուած ընդդէմ դասակարգերը, թէպէտե ունկընդիրներուն լաւագոյն մասը կը կազմէ ազնուական և բարձր, ինչպէս նաև մտաւորական դասը. Առաջնակարգ ընկերական-վիպագիրը, Հ. Կ. Ուէլս, որ նոյնպէս եղական է իր տաղանդով, հրապարակաւ ընդունուած *charter*ով մըն է աշխատաւոր դասակարգին և ասկէ մի քանի շարաթներ առաջ հրատարակած մէկ հոյակապ վէպէն վերջ—«In the Days of Gomer», որ մարդկային երազուած երջանկութեան արտացոլացումն է իր գունագեղ պատկերներով.—դեռ առջի օրերս հրատարակեց շարք մը տասայ-ներ ընկերվարականութեան բանելիք ապագայ դիրքին վրայ ընտանեկան կենաքին մէջ, առանց յիշատակելու իր մեծագոյն աշխատութիւնը, —«Ամերիկայի Ապագան», —որպէս արդիւնք իր անցեալ տարուայ կատարած մանրախոյդ հետազոտութեան.

Այս, ինչպէս նաև կարգ մը յարաբերական պարագաներ, կը դնեն բանուորական դատի յաջողութիւնը գրական հողի վրայ. Ոչ ոք կը տարակուսի իր մօտաւոր յաղթանակին վրայ: ոչ ոք կը համարձակի ուրանալ անոր եռանդուն գործունէութիւնը: Ամէնէ աւելի կզգայ այս Ազատական Կառավարութիւնը, սակայն, որքան ալ ընդդիմութեան խրատներ և քաջալերական յորդորներ գրուին իբրև պատուար բարձրացնելու անոր հոսանքին առջև, անօգուտ է, յաջողութիւնը անհաւանական, արդիւնքը աղէտարեր: Ինչտես: Որովհետեւ, այն օրը որ Ազատականութիւնը միահամուռ, բացարձակ ու պաշտօնական կուի հոչակէ բանուորականութեան դէմ, ինչպէս վերջինս ըրած է անվախօրէն, կառավարութեան անկման մահազանգը կը դողանջէ\*): Այդ կը նշանակէ իր ճնշտած ճիւղը սղոցելա, զինք

\* ) Այս տողերը տակաւին փօստին չյանձնած տչքէ կանցնէի Լօնդոնի հաշանաւոր համբէսներէն մին, Contemporatց Review, որ պատական գրիչ մը, վաւերացնելով շնայուած բոլոր հիացումները հանդէպ բանուորական յաջողութեան, իր սրանց ինդակցութիւնը կը յայտնէ այն իրողութեան վրայ որ Ազատական ու Բանուորական կուսակցութիւնները կատաղի հակառակութեան մէջ չընկան պարաւէնթի բ. նիստին մէջ՝ ինչպէս չարամիտ լեզուներ կը նախագուշակէին, ինք ալ, անկեղծօրէն կը խոստովանի որ եթէ Ազատականները բացարձակ կուի մղեն բանուորականութեան դէմ Սօցիալիստ և այն հաշակելով, ուշ թէ կանուխ պիտի թշնամի դարձնեն ան բոլոր բանուորները որ քուէ տուած են իրենց և դրկեն զանոնք Պահպանողական կուսակցութեան, ինչ որ բնաւ հաճելի չէ:

եր դիրքին վրայ պահող քուէները բռնաբարել և ինք իր գոյութեան սիները խախտել: Ու ասոր ապացոյցները մէկէ աւելի են:—Ամբողջ քառորդ գար պարլամէնթի մէջ բանուորական դատը սյաշտպանող Զօն Բըրնոը Կարինէթի անդամ կարգելը ամէնէ ակներեւն է Ազատականութեան ակամայօրէն պարտաւորուած վիճակին՝ զիջումներ ընելու բանուորական պահանջներուն:

Բայց, որքան ալ մեծ ու նշանակելի լինեն զիջումները, որքան ալ հաշտ ընթանան զանազան խնդրոց մէջ, պայքարը անձողոպելի է, անհրաժեշտ ու հրամայողական:

Անգլիոյ աշխատաւոր դասակարգի իր վիճակէն բարձրաբողոք դժգոհութիւնը մեծապէս զգալի կը դառնայ հետզետէ: Յովնած Պահպանողական Կառավարութեան շահամոլութենէն, կասկածու Ազատական Դանլիճի դիրքին, իր աչքն ու յոյսը սեեւած է իր ներկայացուցչութեան վրայ, որ, առանց վարանումի կարելի է ըսել որ մեծ ապագայ կը խոստանայ, ըլլալով երկրի պայմաններն ևս անհամեմատօրէն նպաստաւոր: Առօրեայ անցքերուն մօտէն հետախոյզ մը կրնայ ամենայն վատահութեամբ գուշակել որ ապագայ ընդհանուր ընտրութիւն մը, բանուորական ներկայացուցչութիւնը վերջնոյն նման պիտի եռապատկէ իր այժմու թիւը: Եթէ Անգլիոյ բանուորութիւնը ունենար դրամական այն ոյժը՝ ինչ որ ունին իրենց թշնամիները, թերևս այսօր իսկ դեռ տասնեակ մը աւելի անդամներ ունենար պարլամէնթի մէջ: Որովհետեւ, պէտք է յիշել որ Անգլիա, ընդհանուր ընտրութեանց ատեն հարկ ու անհրաժեշտ է դրամական զօրաւոր նեցուկ, անհատապէս թէ այլապէս: Հասկանալի կը լինի սա՝ երբ ըսինք թէ ներկայ պարլամէնթի

Մանաւանդ այս ըուպէիս, երբ կատարեալ ճգնաժամէ մը կանցնի Պարլամէնթը դաստիարակութեան հարցին նկատմամբ, Բանուորական և Ազատական շահները կը պահանջնեն ամէն գնով սեղմ և հաշտ կենալ լօրդերու բանապետական թօն-ին դէմ միահամուռ ըողոփելու համար:

Տարօրինակ զուգադիպութեամբ մը պ. Քիր Հարտի, համանման նըշանաւոր հանդէսի մը մէջ, ի պատասխան կարգ մը հարցերուն թէ բանուորական դասը պիտի պաշտպան հանդիսանամյ Ազատականութեան թէ ոչ, կը ու:—«Պաշտպանած ենք կառավարութիւնը կամ հոկառակած իրեն՝ ճիշդ ինչպէս որ գործաւորական շահներուն յարմար ենք սեղածք, —և ապա յառաջ կերպթայ յայտարարել որ միանցն ուղղութեան պիտի հետեւին միշտ, եթէ անմեն որ առանց իրենց աւանդները ունակուի ընելու օգուտ մը կրնան մատուցանել զիբենք ընտրող դասակարգին:

Աւելորդ է ըսել որ մանաւանդ այս վերջերս պարլամէնթի մէջ կատարեալ նիզակեցաթիւն կը ալրէ: Խնդրոյ ներքեւ ըլլալով շարք մը բանուորական շահներուն նպաստող ծրագիրներ, որոնք լաւ ընդունելութիւն են դասած պատական դահլիճէն:

անդամներէն ումանը 7-800 ոսկի ծախսած են ընտրուելու համար, մինչդեռ քիչ չէ 500, 400, 200, 100, 50 և այլն ոսկի ծախսողներու թիւը (\*): Կաշառել... ի հարկէ ոչ, անուանապէս արտօնութիւն չկայ այդ բանին. սակայն իւրաքանչիւր կուսակցութեան գործակատարներ հոս ու հոն կը վազեն, կը հաւաքեն անհատներ ու կը տանեն գինետուն. կը հրամցնեն ճաշերու, ընթրիքներու, երեկոյթներու, (սա նախ բան ընտրութեանց սկսումը) ուր զանազան կարգի ըմպելիներ,—աշխատաւոր դասի պաշտամունքի առարկան—առատօրէն կը հոսին, երբ, ընտրութեան բոպէն հասնի, այդ յորդ սեղանէն օգտուողը բնական է որ իր քուէն զայն ընծայողին շնորհէ: Բայց այս «կաշառել» չը նշանակեր, հետեաբար թոյլտրելի է: Բացի այդ, անգլիացի քուէարկուն առասարակ չերթար քուէ տալու մինչև որ օթօմօպիլ մը իր դուռը զգայ և զինքը չը տանի: Թուէարկուներու թիւը երեմն կը հասնի տանեակ հազարի, հարկաւոր է ատոնց կառք հայթիայթել, իսկ կառք հայթիայթելու համար անհրաժեշտ է մեծամեծ գումարներ: Եւ, բնական է որ

\*) Ցոյց տալու համար թէ լինչ կը նշանակէ պարլամէնթի անդամ ընտրուիլ Անգլիա, ինչպէս և Սկովտիա ու Իռլանդա, այսուեղ յառաջ կը բերեմ գերջին ընդհանուր ընտրութեան (Ցունուար 1906) առթիւ կատարուած ծախսերը, առնելով պաշտօնական կապոյտ Գրբէն որ անցեալիները հրատարակուեցաւ:

Անդհանուր գումարը 1,166,858 ոսկի ստերլինգ է, թէպէտե կառավարութեան թոյլատրած ծախսի տակամածն է 1215630 ոսկի ստերլինգ:

Այս գումարը բաժնուած է հետեւել կերպով:

Տպագրութեան և այլնի . . . . . 418,216 ոսկ. ստեր.

Հրապ. ժողովերու . . . . . 30,157 > >

Անհատական ծախսեր . . . . . 64,054 > >

Գրադիրներու, լրաբերներու . . . . . 129,752 > >

Այս ծախսերը բաժնուած են.

Անգլիական ընտրութեանց . . . . . 996,861 > >

Սկովտական . . > . . . . . 138,381 > >

Իռլանդական . . > . . . . . 31,615 > >

Թուէներու ընդհանուր թիւն էր 5645104:—Ասոնցմէ 4,890,073 Անգլիոյ մէջ. 611,350 Սկովտիոյ, և 153,681 Իռլանդիոյ:

Իւրաքանչիւր քուէի միջին արժէքը կը լինի:—Անգլիա և Վալիս 4 շելին I պէնի (2 բուրլի), Սկովտիա և շելին 6 պէնս (2 բ. 20 կոպ.) իւրադարձ 3 շել. 8 3/4 պէնս (1 բ. 41 կոպ.):

Թուէներու համար ամենամեծ գումարը ծախսուած Անգլիոյ հարաւային նահանգներէն մէկուն մէջ (Քէնթ, Սէքվնօք բաժանում) ուր 44 քուէի համար թեկնածուն վատնած է 591 ոսկի կամ մօտաւորապէս 12<sup>1</sup>/<sub>2</sub> ոսկի իւրաքանչիւր քուէի համար:

Պարլամենտական 670 նիստերուն համար յառաջ եկած են 1273 քանդիդատ:

Ե. 2.

բանուոր ներկայացուցիչ մը, որուն ծախսերը պէտք է իր մասնաճիւղը, ինչպէս և յաճախ քոյր մասնաճիւղերը հոգան, չը կրնար մրցումի մասնել աղատական ու պահպանողական խոշոր դրամատէրերու հետ, որոնք իրենց ծախսերը ինքնին կը հոգան:

Ճիշտը խօսելով, թէպէտե անձնապէս բոլորովին տեղեակ չենք մենք, սակայն մի քանի արժանահաւատ անգլիական օրաթերթեր յայտնեցին թէ Մր. Քարնըգի, հանրածանօթ միւլիօնատէր իրլանդացի-ամերիկացին, գրեթէ միակը միւլիօնատէր կրեսուներուն մէջ՝ որ զիտէ գրամը օգտակար և դրական գործերու նուիրել, վերջին ընդհ. ընտրութեանց պահուն մեծապէս օժանդակած է Անգլիոյ բանուոր դասակարգին նիւթապէս՝ իրենց գործը դիւրացնելու համար: Քարնըգիի նկատմամբ անհաւատալի բան մը չէ սա. բայց և այնպէս, նշանակելի է այն տեսակէտով որ նոյն դուրսէն անհատներ իսկ սկսած են ճանչնալ այս մեծ զանգուածին անմիջական բարեփոխման անհրաժեշտութիւնը և կրցածնին չեն խնայեր ի նըպաստ:

Նկատի ունենալով այս բոլոր պարագաները, գիտովին համոզումը առաւել ևս կը զօրանայ և իր հաւատքը՝ Անգլիոյ բանուորական զարթնումին վրայ՝ կը դառնայ աւելի հստատուն: Եթէ միայն Անգլիոյ բանուորական ոյժը, կազմակերպուած, համնի այն քանակին ու աստիճանին, որու մէջ կը գտնուի այսօր Գերմանիա, յաղթանակը անտարակուսելի է հոս, որովհետեւ երկրին պայմանները չափէն աւելի բարենպաստ են:

Վերջ մը դնելէ առաջ այս համառօտ տեսութեան, պարտաւորուած կզգամ յիշել հոս Անգլիոյ բանու որ դասակարգին համար անխոնջ գործող ամէնէ նշանակելի ու հետաքրքրական գէմբերէն մէկը—Տիկին Կոմսուհի Վօրիքի, որ արժանի է ամէն յարգանքի:

Լէյդի Վօրիք սէնթիմէնթալ և ունայնախօս գործիչ մը չէ: Իր զործունէութիւնը բազմակողմանի է, հզօր ու արդիւնաւոր:

Լայն ու աւելի մէկին գաղափար մը տալու համար այս իգէալիստ տիկնոջ վրայ, պիտի ջանամ քիչ մը մօտէն ծանօթացնել զինքը, առանց նիւթիս բնաբանէն շեղելու:

Կոմսուհի Վօրիք չէ անոնցմէ՝ որոնք կեանքի բովանդակ թարմութիւնը հաճոյքով ու զեղխանքով վատնած, վերջնալոյսի ժամերուն իրենց ապաստան կընտրեն խաղաղ անկիւն մը՝ ապաշաւի օրեր անցնելու, ինչպէս երբեմնի ազնուականութեան մէջ օրէնք էր դարձած, իրենց փախստարան ընտրելով վանա-

տան մը չոր ու մութ պատերը: Եւ ոչ ալ նիւթական կամ այլ տագնապներ մղած են զինքը իր բարձր դիրքէն կամաւոր ինքնազոհումով մը իջնել մինչև արևելեան լօնդօնի գարշանոտ ու ապականուած փողոցները և անծանօթ աշխարհէ մը եկող աւետարեր հրեշտակի մը նման այն տեղի սովամահ բնակիչներուն արիութիւն, ինքնագիտակցութիւն և անողոք պայքար բարողել ներկայ տիրող կարգերւն դէմ:

Լէյդի Վօրիք, բաղդի բարեգուշակ դիպուածով մը, օժառուած է այն ամէնով ինչ որ մէկը կրնայ երբէք բաղձալ անհատական երջանկութեան համար:

Ըլլալով դերկոմսի մը աղջիկը և ամենէ աւելի, արտակարգօրէն գեղեցիկ, իր երեսումը արխատօկրատ դասակարգի մէջ մեծագոյն յաղթանակ մըն է եղած դեռ առաջին օրէն: Առանց անոր երեկոյթ, պարահանողէս, և այն առանց ծաղկի գարրւն կը նշանակէր: Ներկայ թագաւորի երեկոյթները—այն ատեն Վալէսի իշխան—առաջնորդողը պատագայ Լէյդի Վօրիքն էր—զահիճներու և պարասրաներու զարժուն ողին, իր սովորական զուարթազեղ և ոստոստուն բնաւորութեամբ:

Այսպիսի սիրուած ու փայփայուած գեղեցկութիւն մը բնական է որ անթիւ իննդրարկուներ ունենար—լորդեր, դուքսեր, իշխաններ, հարուստներ, ամէն դասակարգէ և գոյնէ սակայն ինք լծակից ընարեց լորդ բրուք, կոմս Վօրիքի,—ամէնէ հին ու պատմական տունը, որոնցմէ մեծաթիւ թագաւորներ են եկած: Իր ամուսնութենէն վերջ, թէպէտև նորէն ամէնուն պաշտելին, այսուհանդեռձ, ժամանակի լաւագոյն մասը նուիրեց ամուսնոյն կալուածներու բննութեան և հետաքրքրուել սկսան իր իշխանութեան ներքև գտնուող ժողովրդին կեանքով:

Երբեմնի մշտապրւարթ, վարվուն և երեկոյթներէ անպակաս դիցուհին դարձաւ տակաւօրէն մտածկոտ, շրջանայեաց ու նախորդ կեանքի ճանապարհէն հեռու մնացող: Սա յառաջցուց իր հակառակորդներու, ինչպէս նաև բարեկամներուն մէջ ծաղրանքի, արհամարհանք և խծբքանքի նիւթ, որոնցմէ ազդուելու պատրաստակամութիւն բնաւ ցոյց չէր տար տիկին Վօրիք: Աւելի մեծ ու վսեմ իդէալ մը կը տանջէր իր միտքը: Մանելով ժողովրդին մէջ, տեսած էր զրկանքի ու թշուառութեան զարհուրելի պատկերներ, ճանչցած անոնց կեանքը մօտէն և ըլլալով զգայուն հոգի մը՝ այդ օրէն մոռնալ սկսած անպէտ ու զեղիս կենցաղը և բացած նոր էջ մը գործունէութեան:

Լէյդի Վօրիքի սրտին ամէնէ մօտիկ ծրագիրը եղած է մանուկների ներկայ աննկարագրելի դրութեան բարուքումը և այս նպատակով ալ իր գաւառին մէջ բացած է շարք մը

դպրոցներ, տարրական, բարձր ու թէխնիքական և հոն, աղջիկ ու տղայ կուսանին բոլորովին նոր ու ընկերավարական սիստեմի վրայ: Եթէ լէյդի Վօրիք սկզէր իր գործունէութիւնը սնափառ երազներով և ողորմութիւն բաշխելու եղանակով, թերեւս, ոչ հասնէր ներկայ դիրքին և ոչ ալ արժանանար այսքան գնահատման:

Իր անվկանդ եռանդն ու աւելնը որ երբեմն կը զոհուէր անհող ժամանցներու, փոխազրեց ներկայ հետեւած գաղափարին և արդիւնքը այն եղաւ որ վերջ ի վերջոյ, մէկ կողմ նետելով ազնուական դասակարգ, զեղին կեանք, ապոշ շայլում, անպէտ ժամանցներ, եկաւ փարեցաւ բանուորական Կարմիր Դրօշին՝ որպէս ամէնէ խիզախ ու աներկիւղ պրօպագանդիստ մը:

Նշանակիլի է գիտնալ լէյդի Վօրիք բանուորական Անկախ Կուսակցութեան ալ չէ որ կը պատկանի, որոնք բաղդատարար չափաւոր ու խաղաղաբարոյ են ճանչցուած, այլ սօցիալ-դէմոկրատներուն, — փոքրամանութիւնը բանուորական երկու հատուածներից, — կը ելով վրանին սօցիալիստ անունը և կարմիր դրօշի անունը յաճախադէպ կրկնելնուն համար, ինչ որ քիչ մը վախցնէ տպէտ դասը և հին նախապաշարման խրտուիլակը երկան, կը հանէ:

Եթէ ամէն ոք լոէ յեղափոխական կոռու նկատմամբ, լէյդի Վօրիք պատրաստ է միշտ յիշել և, Անգլիոյ մէկ ծայրէն միւսը կը շրջի ան որպէս պրոպագանդիստ բարոզելով, խնդրելով, առաջարկելով ու հրամայելով զրկուած դասակարգին համախմբուիլ կարմիր Դրօշին շուրջը ու մէկ ու ուժեղ հարուածով մը տապալել տիրող անհաւասար կարգերը և ստեղծել «ամէնուս բաղձալի» շրջան մը: Զկայ աւելի մեծ համոյք մը քան լսել իր լաւատես առողջանութիւնը «մեր մօտաւոր յաղթանակին» վերաբերմամբ, և բանուորներ, նախ սկիպտիկ, այժմ գրեթէ կը պաշտեն զինքը իրրե թագուհի մը, համոզուելով իր անկեզծ իղձերուն Սօցիալ-Դեմոկրատ միութեան պատկանող մի բանի անդամներ, որոնք կը գտնուին այսօր պարլամէնթական նստարաններուն վրայ, իրենց յաղթանակը միայն և միայն կը պարտին լէյդի Վօրիքի անխոնջ պրօպականդին այնպիսի շրջանակներու մէջ՝ ուր շատ քիչեր պիտի բաղձային մտնել ու քարոզել: Խոկ այն անմիտ չարաբանութիւնները որ երկան եկան այդ պահուն, որպէս թէ տիկին Վօրիք 5—600 ոսկիի գոհարեղէն էր ծախած ընկերվարական պարլամէնթական թեկնածուներուն օգնելու համար, թէ և ճշմարտութիւն, այսուհանդերձ թշնամիներու կողմէ հրապա-

բակուած բամբասանքներ էին՝ լոկ ծաղրանքի նոր նիւթ մատակարարելու համար: Սակայն Լէյդի Վօրիք այսպիսի մանր և նոյն իսկ խոշոր թշնամանքներէ յուսահատող մը չէ: Ոչինչ կընայ շեղեւ զինքը իր այժմու ճանապարհէն, ոչ նոյն իսկ ամուսնական պարտաւորութիւնները, թէև տակաւին կապրի իր կոմս ամուսնոյն հետ, բոլորովին սիրով ու երջանիկ:

Իր մասին աւելի լաւ գաղափար մը կարելի է կազմել հետևեալ յայտարարութենէն: — «Մի քանի տարիներէ ի վեր իմ համակրանքս եղած է դէպի ընկերվարականները (սօցիալիս), այսինքն, ճշմարիտ բանուորական կուսակցութիւնը Անգլիոյ: Մէկ պատճառը որ կարողութեանս չափ կօգնեմ այդ կուսակցութեան՝ այն է թէ՝ չեմ կարծեր որ Անգլիոյ երկու հսկայ քաղական կուսակցութիւններէն և ոչ մէկն ալ բաւականաչափ ռամկապետական է բանուորական շահերու բարեփոխումով զրադելու, մինչև որ չստիպուի այդ ընել հզօր ու միացեալ բանուորական ներկայացուցչութեան մը ներկայութեամբ՝ երեսփոխանական ժողովին մէջ, և կը յուսամ ի վերջոյ բանուոր կուսակցութիւնը այնպիսի քօնթրոլ մը պիտի ստանայ հոն որ պիտի կարողանայ երկրի տնտեսական պայմանները բոլորովին տարբեր կըոււանի մը վրայ դնելա:

Խնչոլէս վերև յիշեցինք, Լէյդի Վօրիք ջերմ պաշտպան մըն է աղքատ մանուկներու տէրութեան կողմէ հոգացման (state maintenance) հարցին և այդ կէտին վրայ գրած է շարք մը բրօշիւրներ: Կընդունի թէ անօդուտ ու ֆլասակար է մանկան ուղեղը ուսումնքով յոգնեցնել ճգնել՝ երբ անոր ստամոքսը պարապ է\*):

Այս է ահա Լէյդի Վօրիքի, «կոմսուհի սօցիալիստին» գաղափարը և գործունէութիւնը: Դեռ անցեալները անձամբ լսեցի ինքըզինքը: — «Մենք աշխատաւորներս յուսահատելու չենք, կըսէր, որովհետև միև գատոր բնական ու անժխտելի է: Ցեղափոխական Կարմիր Դրօշակին փարելէս ի վեր ուսէ ճիգ խնայած չեմ և կը յուսամ շարունակել անոր ծալքերուն տակ: Թշնամանք ու արգելքներ կասեցնելու չեն մեզ. որովհետև մերն է ապագան»:

Անգլիոյ բանուորական կուսակցութիւնները կը կարօտին մի քանի համանման գործիչներու, և ներկայ նշանները կապացուցանեն որ պիտի ունենան շուտով, որովհետև ալ ջախ-

\*.) Մէակ Լօնդօն առօրեայ տասնեակ հազարաւոր մանուկներ և տղաքներ դպրոց կերթան՝ առանց նախանշչի և ճաշի, կամ մէկ-երկու շերտ հացով միայն:

ջախուած է նախապաշարեալ ատելութիւնը, ալ չեն հասկնար բանուոր անուամբ պարիաներ, այլ դասակարգ մը՝ որ իրաւունք ունի պահանջելու բաժինը իր ախսատութեան, բաժինը իր արդինաբերութեան, մատնակցութիւնը իր ստեղծած վայելներուն, որ կը շնորհին մարդկութեան այն երջանկութիւնը որ կարգ մը ներշնչուած ապուշներ անտեսանելի ու անգոյ աշխարհներու մէջ վայելել կերպեն, թողլով ներկայի միակ ու իսկական բարիբները պարագիտներու և շտհագործողներու։

Այս է ուրեմն Անգլիոյ բանուորական դարթնումի անցեալն ու ներկան իր ընդհանուր գծերուն մէջ—զարթնում մը որ բոլորը յանկարծակի բերաւ և որուն պատասխանատուութիւնը մերը չէ, կըսէ ամէնէ եռանդուն առաջնորդը Բանուուրական Կուսակցութեան, քանի որ իրենք անմիտ նախագուշակումներով ինքնախար. Էին եղած։ Միևնոյն յուսախաբութիւնը պիտի տեղի ունենայ երը նոր ընտրութիւններ պատահին, կը շարունակէ, քանի որ վերստին համանման սնոտի բանդագուշներով կապրին մեր գործունչութեան և յարատեռութեան նկատմամբ։ Մենք որ ամբողջ 20 տարիներ պայքարած ենք այս դատին համար, վերջին խրոխտ զարթնումը բնաւ անակնկալ մը չէ մեզի, ինչպէս և չեն գալիք մեծագոյն յաղթանակները, որովհետեւ, կը յարէ յիշեալ յօդուածագիրը, «Բանուուր Կուսակցութիւնը տրամաբանական ու անխուսափելի արգիւնքն է ժողովրդական քուէին...Դա արտաքին ու տեսանելի ապացոյցն է անժառանգ ուամկապետութեան որոշման՝ ունենալու կառավարութիւն մը ժողովրդային, ժողովուրդէն ու ժողովըրդին համար...» հիմա որ առիթները բազմապատկուած են, հիմայ որ կը ներկայացնեն կայսերական պարլամենտին մէջ հեղինակաւոր ու ազդու առանձին ոյժ մը...»

Այս տեսութիւնը՝ որ ջանացինը կարելի եղածին չափ ազատ պահել թէօրիական կնճռոտութիւններէ, ճիշտ ինչպէս տեղւոյս բանուորական մի քանի հատուածները կընեն՝ անտեղի ներքին վէճերու առիթ չտալու համար, կը յուսամ պիտի կընայ ամփոփ գաղափար մը տալ տիրող ներկայ դրութեան վրայ Անգլիոյ բանուորական դատին վերաբերմամբ։

Մեր սոյն անդրանիկ յօդուածը «Մուրճախն, սահմանուած չըլլալով առաջինն ու վերջինը, Անգլիոյ ընկերական հարցերու այլ և այլ խաւերը հետազոտած պահերնուս մէկէ աւելի անգամներ առիթը պիտի ունենանք կրկին անդրադառնալու այս խնդրին, ու այնպիսի կէտեր՝ որ թողուած ու անտեսուած են հոս՝ պիտի աշխատինք աւելի լայն ու մանրամասնօրէն

բացատրել այնտեղ։ Որովհեան, մեր կարծիքով, չկայ ընկերական հիմնական ու արդինաւոր բարեփոխման նպատակ ունեցող հարց մը այս պահուս՝ որ անպայմանօրէն կապուած չը լինի բանուորական միջագոյն հարցին, կամ, աւելի ճիշտ է ըսել, յառաջ շրերուի այս դատին ուխտեալ մարդիկ հանդիսացող առաջնորդներու կողմէ, որնք միայն ընդունակ են զգալու էականը, անհրաժեշտն ու հրամայողականը ժողովրդի իսկական պահանջներուն։

Մինաս Ցոլակ

Լօնդօն

### ԵՐԿԻՐԸ ՏԱՐԱԾՈՒԹԵԱՆ ՄԷՋ \*)

Երկրի արեգակնային գիրքը։—Երկրիս բացարձակ գիրքի մասին տարածութեան մէջ մենք ոչինչ չենք իմանում, եթէ ոչ որ նա որպէս թէ կորած է մի անհունութեան մէջ, որը չի կարող ունենալ ոչ մի սահման։

Երկիրս մի գունդ է, շաղկապուած մի խումբ դիո ևս թերի ճանաչուած այլ մոլորակների հետ միասին մի աստղի՝ Արեգակի, որի շուրջը բոլոր այս մոլորակները պատում են իրենց յետեւից ձըգելով մի կամ մի քանի երկրորդական մոլորակներ։ Արեգակնային ամբողջ համադրութիւնը կազմում է մի մասը այն հեռաւոր սպիտակ կէտերի նման երեացող աստղերի, որոնք պտոյտ են գալիս հազարներով տարածութեան մէջ և որոնց ճանաչուած թիւը անցնում է 50000-ից։ Սպիտակ շիկացած երկաթի նման փայլուն աստղերը, որոնք մեզ ըրջապատում են, միասին վերցրած կոչում են ծիր կաթին, որը պարունակում է մերի նման հազարաւոր արեգակներ։ Այն Արեգակը նոյնիսկ, որի շուրջը պտոյտ է գալիս երկիրը, բնաւ անշարժ չէ. մի արագ շարժութիւն տանում է նրան

\*) Ֆրանսերէնից թարգմանած այս գրութիւնը ամփոփ գաղափար կը տայ մեր այն ընթերցողներին, որոնք հնարաւորութիւն չեն ունեցել երկրի մասին գիտութեան խօսքը լսելու Ն. Խ.